



**ԼԵՈՆԱՐՏՈՅ ՏԱ ՎԻՆՉԻ**    ❁    ❁    ❁  
 ❁    ❁    ❁    ❁    **ԵՒ ԻՐ ՆԿԱՐՆԵՐԸ**

**ԼԵՈՆԱՐՏՈՅ** տա վինչիի ծննդեան ժամանակը, բեղմնաւորութեան դարաշրջան մ'էր, ուր հանճարները բազմախուռն՝ իրարու կը յաջորդէին. զարմանալի երևոյթ մ'էր, որ մէկուն մեռած ժամանակ, ուրիշ մը պատրաստ էր անոր գործունէութիւնը, համարու էր տիեզերականութիւնը մարմնացնելու իր մէջ:

Եթէ զինքը կղզիացնենք, եթէ անտեսենք այն գործունեայ յիսուն տարիները՝ որ իր ծնունդը պատրաստեցին, ինքը անբացատրելի կը մնայ: Իր այրուեստաւորի դէմքը՝ այնպիսի անհանգստացուցիչ խորհուրդ մը կը կեղծէ, որ իր նկարած Տիրամայրերուն և հրեշտակներուն դէմքին վրայ կ'արտացոլայ:

Լէոնարտոյ ծնաւ 1452ին Վինչիի դրզեակին մէջ, որուն աւերակները դեռ կան, Երազկաւանէ քիչ հեռու: Դէմքը գեղեցիկ էր, հասակը հիւսնալիօրէն համեմատական, ըմբռնողութիւնը սուր, և աշխատելու մէջ՝ տոկուն, յարատև: Այսպիսի ձիրքերով օժտուած, ամենուն աչքը կը կեդրոնացրնէր իր վրայ, կը զարմացնէր, զգայազիրկ կ'ընէր:

Հայրը՝ ճանչնալով և գնահատելով իր փորձրիկ ևակին հանճարը, գետեղել ուզեց նոյն ժամանակի մեծանուն վէրոցքիոյ նկարչին քով. և իբրև նմոյշ՝ այդ կանխահաս մանուկ նկարչին քանի մը հրկիրը ներկայացուց. վարպետին զարման-

քը մեծ եղաւ, տեսնելով պատանւոյն այդ գործերը... Իր թովմասական թերահաւատութիւնը փարատելու համար, հարկ եղաւ իր աչքերուն առջև զծել տալու դիմանկարներ, կենդանիներ և ծաղիկներ:

Երեք տարի վերջ՝ փոքրիկ Լէոնարտոն մեծաքայլ յառաջադիմութիւններ գործեր էր իր արուեստին մէջ: Վէրոցքիոյ Յովնանեկ Մկրտիչ մը զծած ժամանակ, իր օգնականը Լէոնարտոյ՝ հրեշտակ մը աւելցուց այդ նկարին վրայ, և սա այնպէս լաւ պատշաճեցաւ, որ դէմքերուն և անձերուն բաղադրութիւնը հիանալի կը թուէր. իր վարպետին խորշումած և վտիտ դէմքերուն քով՝ գետեղեր էր կորովի և կայտաւ դէմք մը. բացուած գունագեղ ծաղիկ մը՝ ժայռերուն վրայ բուսած...:

Ոչ միայն նկարչութեան մէջ հանճար մ'էր, այլ նոյն իսկ ուրիշ արուեստներու մէջ ևս քաջ էր: Չանազան գործիներ գիտէր հնչեցնել, ինչպէս նաև ջնար մը՝ զոր ինքը հնարել էր. ճարտար քիմիագէտ, կը զուարճանար շատ անգամ՝ անհոտ նիւթերու բաղադրութեամբ, արձակելով այնպիսի գարշահոտ և զգուելի հոտեր, որ տան մէջ բնակողները փախչելու կը ստիպէր: Ուրիշ անգամներ՝ մեքենականութիւնը՝ խորհրդաւորութեան հետ կը կապէր. բազմոց մը՝ ուր մէկը խաղաղ և երջանիկ՝ նստած կ'ըլլար, յանկարծակի սենեսակին չորս կողմը կը



ԼԵՆԻՆՏՏՈՑ ՏՈՒ ՎԻՆՉԻ. — « Ճիզոննուս »

Léonard de Vinci. — « La Joconde »

սկսելը վազել՝ մեծ սարսափ պատճառով  
 բազմողին: Կը շինէր թոչուններ՝  
 որ իրենք իրենց կը թռչէին. չորքոտա-  
 նիններ՝ որ ներքին մեքենակաւնութեամբ կը  
 շարժէին, ժայռեր ծակող գործիներ կը  
 հնարէր, կամ մեծարեոն ծանրութիւններ

հօր Պր. Պետիկին (Ser Piero), բերելով  
 հետը տեսակ մը վահան, զոր շինած էր  
 թզենիի մը կոճղով, և կը խնդրէ որ իր  
 որդին հահի՝ քանի մը նկարախաղեր ընել  
 վրան. անտարբեր էր նկարին տեսակին  
 վրայ, ինչ որ երևակայութիւնը կը ներ-  
 շընչէր իրեն. հայրը կը յանձնէ  
 զայն Լէոնարտոյին: Ասիկայ նախ  
 կը սկսի կրակի մէջ վահանը  
 շտկել, ողորկել, յետոյ կը մա-  
 քրէ, ճերմակ ներկով զայն կը  
 ծեփէ, Բայց ասոնք ըրած ժա-  
 մանակ, կը մտածէր իր նկարե-  
 լիքին վրայ, և վերջապէս կը  
 վճռէ նկարել Մեղուսա՝ մը. այն  
 ատեն կը հաւաքէ իր արուեստա-  
 նոցին մէջ բորենիներ, չղջիկներ,  
 լորտուններ, գոգշներ, ծղրիղ,  
 մարախ, թիթեռնիկ, կայլն. և  
 այս զգուելի, խայտառակ, ահ-  
 ազդեցիկ կենդանիներով կը բա-  
 զաղրէ միակ հրէշ մը, որ ժայ-  
 ոէ մը գուրս գալով՝ աչքերէն բոց  
 կ'արձակէր, բերնէն և ոունգերէն  
 ծուխ. սա իր երազած Մեղու-  
 սան էր:



ԼԵՈՆԱՐՏՈՑ ՏԱ ՎՊԵՏ. — «Ս. ԱՅՆԱ»  
 Léonard de Vinci. — «St. Anne»

վեր վերցնող մեքենաներ. օր մը առաջա-  
 կեց հիմնովին վեր վերցնել Ս. Լաւրենտիոս  
 եկեղեցին, և ուրիշ կեդրոն մը գետեղել:  
 Ահաւասիկ հետեւեալ մանրավէպը՝ որ  
 ծիծաղական ըլլալով հանդերձ, Լէոնար-  
 տոյի հանճարին ապացոյց մ'է, իր համ-  
 բարը շրջակաները տարածուած ըլլալով,  
 օր մը զուգացի մը կը ներկայանայ իր

Պետիկ Հերակլէս մը չէր. սարսափահար  
 կը գոչէ, և կ'անապարէ իսկոյն փախ-  
 չիլ ահարեկ. . . Լէոնարտոյ զայն կը կեցնէ.  
 «Շատ լաւ է հայր, կ'ըրէ. նպատակիս  
 հասայ. ինչ որ դուն կենդանի և այլան-  
 դակ ճիւղող մը կը կարծես, քու ուզած  
 նկարդ է. ան գիւղացիին վահանը, և տար  
 զայն»:

1. Մեղուսա՝ դիցաբանութեան մէջ չաստուածուի մ'է,  
 հիմալի գեղով, և սքանչելի մագրով, բայց նախասե-  
 լով զՄինեբիա, սա զայրացած՝ անոր մագրը կը փոխ

օճերու և աչքերուն կու տայ զգրութիւն մը՝ որով ցար  
 կը դարձնէ այն ամեն բան որ կը տեսնէ.

Այս ըսելով, Լէոնարտոյ վար կը նետէ մամուռը, ճիւղիբը, կ'առնէ կոճըր և հօրը կ'երկնցնէ, որ շփոթած՝ կը տատամ սի առնելու. բայց երբ ստուգուի կը համոզուի որ ան՝ արուեստի հրաշալիք մ'է՝ և ոչ թէ ընութեան խաղ մը, կ'առնէ իսկոյն գլուխ—գործոցը, և կը տանի. բայց որովհետև գիւղացիին վահան մը պէտք էր, Պիտիկ ս' և է հին վահան մը կը գնէ, որուն վրայ՝ նետէ խոցուած սիրտ մը նկարուած էր, և իբրև ամենայարգի բան մը՝ կու տայ գեղջուկին. իսկ Մեղուան կը ծախէ հարիւր դուկատի՝ վաճառականներու, որոնք ալ Գաղէաս դուքսին կը ծախեն երեք հարիւր սկուտի:

\*  
\*\*

Լէոնարտոյ նկարչութեան արուեստին մէջ՝ սէր էր իր ձեռքին. ըմբռնած, տիրապետած էր բոլոր գաղտնիքներուն. չէր վարաներ արտադրելու և գործադրելու այն՝ ինչ որ կամքը կ'ուզէր. մտքին մէջ ծնող գաղափարը՝ քիչ վերջ կատարուած կը գտնուէր կտաւին վրայ...

Համբաւուր և մեծանուն նկարիչներէն աւելի, բնութիւնը, իրականութիւնը ազդեցին իր վրայ: Իր գծած դէմքերը քաղցր են, կարմրախառն սպիտակ ազնիւ այտեր, ազամանդեայ սև և վառվռուն աչքեր, քմծի-ծաղալեան ժպիտ մը, շրթունքներու փափուկ կարմրութիւն մը. տիպարներ՝ լուրջ քարտական ցիղին:

Իր գլուխ—գործոցները բազմաթիւ են, մին միւսէն գերազանց. ընտրութիւնը, գերակշռութիւնն անկարելի կը դառնայ. ս' րը գերազանց համարիս, «Վերջին ընթրիքը», «Ճիւղոնտան», և կամ միւս

հրաշալի նկարներէն որք... Ընտրութիւնը ազատ թողլու է, իւրաքանչիւրին ճաշակին համեմատ:

«Վերջին ընթրիքը»՝ հրաշակեալ մ'է, բայց նման այն յունական թանկագին հնութեանց, որ ժամանակը կամ յեղաշրջ-



ԼԵՈՆԱՐՏՈՏ ՏՍ ՎԻՆՍԻ. — «Ս. Մազղաղեմոցի»  
Léonard de Vinci. — «Ste. Madeleine»

շութիւնները խանգարած ըլլան զանոնք: Հիմայ այս փառաւոր նկարը կէս մը աւրուած է, իր հրապոյրէն կորսնցուցած է մաս մը, բայց առանց իր իսկութեանէն բան մը պակսելու: Ժամանակը և մարդիկ

1. 1496—1498 տարիներուն մէջ նկարած է զայն. հիմայ կը գտնուի Միլանու՝ «Սբրուսի Մարիամ Ծնորհաց» շին վանքին մէջ:

վրան տխուր հետքեր թողուցած են. հիմայ այն սպաւորութիւնը կ'ընէ, ինչ որ կը զգանք երբ սքանչելիքի մը քաղցր յիշատակը հետզհետէ կ'անհետանայ մեզմէ...  
 Կրօնաւորները՝ դրան մը պատճառաւ՝ կը ստիպուին կտրել զայն, և դրան կամարին յարմարցնել. որով նկարին այն մասը՝ ուր կը գտնուին Յիսուսի և առաքելներուն ոտքերը՝ յապաւուած է:

Բայց այդ նկարը դարձեալ կատարեալ է, սրտազրուս. զգացումը, բաղդորու թիւնը, կերպարանքներու արտայայտութիւնները, — անհատական՝ առաքելներու դէմքին վրայ, իսկ գաղափարական՝ Քրիստոսինին, — կը խօսին և կը դիւթեն. Քրիստոս մէջտեղ կը գտնուի, իսկ առաքելները երեք երեք միացած՝ զանազան խումբեր կը ձևացնեն. թէ որ դիտէք, կ'անդրադատուաք, կը զգաք որ Նոն խոր և սրտարեկ տազնակ մը կը տիրէ: Յիսուս խօսած է, տխուր՝ բայց վեհութեամբ լի, յայտներ է իրեն համար ապագայ դար. ամէնքն ալ իր շրթունքներէն կախուած են, կը տարակուսին թէ արդեօք լսածնին իրական է. կը զարմանան, կը զարհուրին թէ իրենցմէ մէկը Վարդապետը պիտի մատնէ: Լէոնարտոյ կրցեր է լուրբանչիւր դէմքին վրայ՝ ցուացնել ներքին տազնապը, վրդովումը, «Քրիստոս, կ'ըսէ թէոֆիլ կոթիէ, կամաւոր զոհին անպատում քաղցրութիւնը դրոշմուած կը կրէ իր դէմքին վրայ. արքայութեան կապոյտը կը ցուայ աչքերուն մէջ, և խաղաղութեան ու մխիթարութեան խօսքերը վայր կ'իյնան իր շրթներէն, ինչպէս երկնային մանանան անապատին մէջ »:

Հրաշակերտ կոչենք «ձիոգոնտան»<sup>1</sup>, որ ոչ միայն կատարեալ, այլ նոյն իսկ գերակատար է, թէ և հեղինակը միշտ անկատար կը համարէր. ասիկա բնութեան գաղտնիք մ'է, որ մեծանուն հեղինակնե-

րու գաղափարն անբաժան է: Մե՛ղք, մամանակը ասոր վրան ալ ձգբը է իր հետը. սեուքեան քող մը՝ մշուշի պէս՝ պատեր է նկարը, չունի այն պայծառութիւնը՝ ինչ որ հեղինակը դրոշմած էր վրան. ձուլածոյ մ'էր նոր թափուած:

Անոր դէմքին չորս կողմը պատեր է մամնափափուկ շղարշ մը, որ գրեթէ աննշմարելի է. հեռուն, բնութիւնը կը գտնուի իր լիութեան, զեղեցկութեան մը. գաթնակէտին վրայ. պայծառ երկինք վր. կանաչ դաշտեր, յորդաճառ գետեր, այնպիսի սիրուն շրջանակ մը կը կազմեն՝ որ ձիոգոնտա բերկրած՝ կը զուարթանայ, քամիծաղ մը կ'արձակէ: Բայց կեցիք... ուշադրութիւն, արդեօք կը ժպտի, կը հեզնէ՝ թէ կը տիրի... անլուծանելի գաղտնիք մ'է. հեղինակը միայն գիտէ զայն: Ասոր մէջ է բովանդակ ճարտարութիւնը, միանգամայն ծիծաղցնել և լացնել դէմք մը. հեռուէր տեսարաններն կը կրէ ազդեցութիւն մը. բնութեան զեղեցկութենէն՝ կը զուարթանայ, ջուրէն՝ կ'արտասուէ...:

«Սրբուհի Աննա»-ն չի գիտցուիր թէ երբ նկարեր է, որ Լուվրի թանգարանին մէջ կը գտնուի. մեր ներկայացուցածը մեծ նկարի մը մասն է, ուր կը գտնուին նաև Ս. Մարիամ և Յիսուս Մանուկ՝ որ ոչխարի մը հետ կը խաղայ: Կայտառ և տակաւին երիտասարդ Աննա մը կը ներկայացնէ Հոս Լէոնարտոյ. մոռնալ ուզեր է՝ որ նա պատու մ'եղած պէտք է ըլլայ, ինչպէս որ Ռաֆայէլ նկարած է (տես. Ռզմ. 1917 էջ 74): Կրօնական նշանաւոր են միւս քուրմ նկարները, ուր կը ցուցնէ ինքզինքը ճարտար նկարիչ մը:

Լէոնարտոյ տա վիճիչ կնքքք իր մահականացուն 1519ին, բայց իր անունը հոգւոյն հետ անմահացաւ. ճանչցուեցաւ իբրև նկարիչ, երաժիշտ, բնագէտ, գրագէտ և վերջապէս արտաքոյ կարգի Հանճար մը...:

ՊԱՐԹԵՒԻԿ

1. 1502ի մտերը նկարած է զայս, Սա Խաւախայն վեցուելով Փաղղիս փոխարուեցաւ. և 1911ին Խաւախայ մը Ռիբուէլինոյ, շայքնասիրութենէ վառուած՝ ու զեւով այս անդիլ գտնը իր հայրենիքին դարձնել, կը

զոգնայ զայն Բարիբու Լուվրի թանգարանէն, և կը բերէ Խաւախայ, բայց Տերութիւնը կը ստիպուի պատշաճ բուքեան համար կրկին ետ դարձնել: